

Հ. Ռ.



ԱՄ ՌՅԿԷ - Ռ
ՀԱՏՈՐ ՀԵ
Ի ՍՈՒՐ ՂԱՅՐ



1919
ՅՈՒՆՈՒՅՐ
ԹԻՒ 1



Բ Ա Ջ Մ Ա Վ Է Պ

Հ Ա Ն Դ Ի Ս Ա Ր Ա Ն



*. ԱԶԳԱՅԻՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ *

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ Ա Մ Ս Ա Ք Ե Ր Փ



Խ Ա Ղ Ա Ղ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

126

ԲՈՏՈՒԹԵԱՆ գահը կործանեցաւ թաւալքը, եւ իւր պատուանդանին վրայ կանգնեցաւ Արդարութեան անողն յաղթականն: Շատ նսեմ էր այդ գահը, շպարուած քաղաքակրթութեան ու քրիստոնէութեան անգուրով մը շողշողուն, որոյ վերայ սեւ արծիւն ու կարմիր մահիկը համբոյրներ կը փոխանակէին, ծաղրելով մարդկութիւնը, ընկերական բարոյականը, օրէնքը, գուժը: Արեան աւազանը լուաց անգոյրը, բացաւ ամօձը բօղարկուած, մաքրեց նախատիպը մարդկութեան: Մեծ յաղթանակը, բիւրաւոր թանկ կենսաբերու գնովը գնուած, կ'ամիջէ հիմայ ժողովրդոց սուգը՝ վարձատրութեան սպեղնուովը բուժիչ:

Իսկ Հայ Ազգը: Տարբեր է մեր պայմանը: Հեռի Եւրոպայէն, հեռի դաշնակից բանակաց վահանին հովանիէն, քան ամենունը կսեմալի եղաւ մեր ողջակէզը. եւ մեր խողխողումը դիւակայն թաքնութեան մը ներքեւ թանգուգուած մնաց պահ մը,

մինչեւ որ զոնին կոծն անապատին հովը բերաւ հասուց մեր ականջին շատ ուշ: Մենք՝ վարատական Հայերս՝ լսեցինք այդ կոծը եւ դողացինք: Եւրոպա իւր վիշտն ու զգեստն ունէր արդէն, եւ անկարող եղաւ իւր արցունքէն բաժին հանել մեզ: Վիպաւոր էին ազգերն հասօրէն. բայց աւելի սոսկալի եղաւ Հայուն վէրքը, որոյ մեծութիւնը պիտի տեսնենք այն օր՝ երբ խաղաղութեան սրագը բանայ գաղտնութեան սեւ վարագոյրը, եւ պարզէ մեր անձկալից աչքերուն առջեւ պատկերն ահաւոր: Սակայն մենք, քաջածանօծ մեր դահնաց կարողութեան, գիտենք արդէն դառն ճշմարտութիւնը՝ տեսնելէ յառաջ. կ'զգանք մեր աղէտը իւր բոլոր արհաւիրաց մէջ: Կարմիր ներկուեցաւ մեր հողը, կարմիր ներկուեցան մեր ջրերը, որոց մէջ կը լողան մեր սիրելեաց դիակներն անհամար. մեր մտերիմ յարկերուն մէջ բորենիներ կը բնակին մարդաղէտ: Ու մեր կուրծքէն

աղաղակ մը կը բարձրանայ. — Ամենէն աւելի տառապեցանք մենք, ամենէն աւելի արժանի ենք հանգստեան :


Մեր այս արդար աղաղակը սակայն շատ տկար արձագանգ մը միայն կ'ընդունի եւրոպայէն : Կը խոստացուի մեզ, — եւ կը հաւատանք թէ պիտի շնորհուի ալ, — խաղաղութիւնը մնայուն, բայց ոչ մեր զոհին արժած խաղաղութիւնը : Եւրոպայի մեծ մարդասէրք կարեկցութեամբ կը նային մեզ, բայց ոչ բացայայտ անկեղծութեամբ : Կ'աւաղին մեր ցաւը, բայց կիսարաց շրթներով : Այն ազգերուն՝ որոնք իրենց սիրտը կը վախեն երէկ իրենց դաշտիւր, ըսին. — Ազատ էք : Եւ այս աւետաւոր բարբառը չե՛րաւ երբեք ազդեցիկ բերանէ մ'ի նպաստ Հայուն : Լսեցինք քաջաւերիչ ձայներ, բայց ոչ մէկ ապահովիչ խոստում :

« Գիտէք դուք, — պատասխանեց ինձ անգղիացի պաշտօնական անձ մը, — գիտէք դուք՝ որ Անգղիա բոլոր ցեղերուն ինքնավարութիւնը կ'ուզէ. ապացոյց՝ իւր գաղութներն իսկ. նոյնը պիտի չզլանայ նաեւ Հայերուն՝ **Եթէ** տեսնէ որ կարող են իրենք զիրենք կառավարել » : **Եթէ** : Արդեօք անո՞ր համար որ հայրենի հողին վրայ մեր դա՛նկներն աւելի բազմաթիւ են այսօր, եւ սահմանադրական վարչութեան մը ներքեւ պիտի ընկնեն զե՛ւծ իրենց եթէ ոչ բարոյական՝ գէ՛ծ թուական հզօր առաւելութեամբ : Արդեօք անո՞ր համար՝ որ Հայաստան կողրպտուած մերկացած, չունի ներկայապէս տէրութիւն մը կազմակերպելու հարկաւոր հարստութիւնը : Կամ թէ անո՞ր համար՝ որ կինգ դարերու ստրկութիւնը եւ իշխեցող անկարգ տիրապետութիւնը չկրցան պատրաստել մեր ցեղն ինքնավարութեան, խամցուցին զայն :

Պէտք է խոստովանիմք կարեկցաբար, եւ մենք մեր մէջ, թէ հայ յեղափոխութիւնն ալ այնքան վստահացուցիչ համարում մը չներշնչեց օտարաց : Գեղութեան շղթայից մէջ տուայտած ազգ մը, փոխանակ մեր ազատութիւնն ընելու մեր գաղափարականը, եւ միայն ազատութիւնը, իսկոյն զի նուորեցանք Եւրոպայէն հաւաքուած քա-

ղաքական ծայրայեղ սկզբանց դրօշներու ներքեւ. եւ միանգամայն մղեցինք երկու կողմ, բռնաւորին եւ իրարու դէմ, երկրորդ կողուով առաջինը տկարացնելով եւ անպատու դնելով : Զուգեցինք նկատել՝ թէ այդ ծայրայեղ սկզբունքն Եւրոպայի մէջ իսկ թղթի վրայ կը մնան տակաւին, եւ պիտի մնան երկար տարիներ ու թերեւս միշտ ալ. թէ արեւմտեան ամենէն ռա՛մկալար ազգերն անգամ չփորձեցին երբեք իրականացնել զանոնք : Հո՞ս իտալիոյ մէջ՝ ընկերվարական պետերու պերճ ամարանուցաց քովէն ժպտելով կ'անցնին ուշիմ անձինք : Եւ Գաղղիոյ մեծ նախարարպետ մը, երբեմն գլուխ ընկերվարականաց, խորհրդարանին մէջ պատասխանելով իւր նախկին ընկերներէն միոյն հեզնութեան, ըսաւ. — Այս անո՞ւնէն հե՛ռի՜ ձայնակից էի ձեզ. իսկ հոս պարտականութիւնս է պաշտպանել պետական շահերը : Ծայրայեղական նախկին պետ մը հրապարակաւ կը խոստովանէր՝ թէ իւր կուսակցութեան համուզմունք անհաշտ էին սահմանադրական ազատ ազգի մը հաւաքական շահերուն հետ : Ռուսաստան չուզեց ճանաչել այս ճշմարտութիւնը, եւ մեր առջեւ պարզեց իւր դիակը կիսամա՛ի ծանր խրատ այլոց :

Մենք ընդհակառակն այնքան հրապուրուեցանք ծայրայեղութենէն, որ իրարու նկատմամբ ալ աններող դարձանք : Ազատութեանն ախոյեաններս զլացանք մեր եղբարց՝ անծանական ազատութիւնն անգամ. եւ քաղցր արեւովը տուժել տուինք անոնց ոճիրը՝ հետեւելու քաղաքական մեղմագոյն ծրագրի մը՝ զոր աւելի օգտակար կը կարծէին, կամ իրենց ինչքը նուիրելու իրենց հաճելի այն ինչ ազգօգուտ գործին՝ քան մեր պահանջած : Նարտակին : Եւ այս շարժումները կատարեցինք թէ մեր երկրին վրայ՝ Եւրոպայի ներկայացուցչաց այքին առջեւ, եւ թէ նոյն ինքն Եւրոպայի եւ Ամերիկայի մէջ, որոնց կախաղանք իրենց ճակատին սողիպուեցան դրոշմել հայ եղբայրաւուցութիւնը. եւ որոնք մեր ազգին անկախութեան ինտրոյն քով կը հարկաւորեցան « **Եթէ** » մը դնել :



Մոռնալու չէինք, եւ հիմայ շատ աւելի հարկաւոր է յիշել, թէ ինչպէս բնութեան մէջ ամէն էակ իւր տակաւ յեղաշրջութիւնն ունի, այսպէս ազգերու քաղաքական կեանքն ալ ենթակայ է աստիճանական բարեփոխութեան կամ անկման: Իսկ մենք դեռ մեր նախնական ազատութիւնը ձեռք չբերած՝ ձգտեցանք քաղաքական հրապուրիչ՝ բայց անգործադրելի ձեւերու: Ազատութեան ասուղոյն առաջին աստիճանը չկոխած՝ մեր ոտքը կարկառեցինք դէպ ի վերջին աստիճանը: Սերմէն փոխանակ թրծուրի՝ ուզեցինք թիթեռնիկ ելնել: Մոռցանք՝ թէ ծայրայեղ գաղափարք եմէ տակաւին վնասակար եւ անպատեհ կը համարուին գործնականութեան մէջ՝ անոնց բուն ստեղծիչներէն, շատ աւելի հեռի էին բարիք մը լինելէ մեր ցեղին՝ որ գերազանցօրէն աւանդապահ եղած է միշտ, եւ աւանդապահութիւնն իսկ փրկած է զինքը: Եթէ մեր հարք Աւետարանին չհարէին, մենք այսօր քաղաքակիրթ ազգաց մէջ պիտի չունենայինք մեր պատուոյ տեղը: Յիշենք արդի Պարսիկները, Քրդերը, Թաթարները, Թուրքերը. յիշենք այժմեան եւրոպական ազգերն իրենց քրիստոնէութեան յառաջ: Ինչու՞նք ենք բազմաթիւ թագաւորութեան ներքեւ՝ մեր քաղաքակրթութեան արծարծիչ ու պահպանակ եղաւ: Աւետարանին հետ՝ մեր հարց մատենագրութիւնը: Իշխեցող խաւարին յառաջ բերած վերջին մտաւոր անկումէն հանեց մեր Ազգը մեծ Սերաստացին՝ մեր հարց մատենագրութեան ու լեզուին վերանորոգմամբ: Դար մը, կէս դար յառաջ՝ համբուրելի աւանդութեամբ մը մեր հարց լեզուով կը գրէինք տակաւին, մեր հարց գաղափարներով կը մանսէինք, մեր անցելոյն յիշատակներ կ'երգէինք ու կը հանէինք թատերաբեմին վրայ: Մեր նախնեաց պատմութիւնը, բարքերը, գործերն եղան ու են նոր հայ բանասիրութեան ալ աւելի սիրելի եւ ազնուական զբաղմանք: Եւ մեր պարծանքը ցոյց կու տանք դեռ մեր հարց շքեղ դաստակերտից վրայ: Կարճ խօսքով՝ Հայ Ազգը պահպանողական եղած է միշտ ու

մնալու է, - բարւոյն մէջ անշուշտ, - իւր նկարագիրը, պատիւն ու երջանկութիւնն սպահովելու համար:

Խաղաղութիւնը պիտի բերէ վերջապէս մեր ցանկալի ազատութիւնը, ինչ ձեւով որ յարմար տեսնէ զայն Եւրոպայ, որ չսփով մենք զմեզ անոր պատրաստ ցոյց տուինք ցարդ: Պիտի չուզէիք բնաւ յիշել թէ Թուրքիոյ սահմանադրութեան սկիզբն իսկ ի տես դրինք այնպիսի վարմունք մը, որ ազատութիւնը, Հայերուս այդ քաղցր երազը, մեր ուրախութիւնը երկիւղի փոխեց պահ մը: Քար մը դնենք անցելոյն վրայ: Եւ յիշենք վերստին ու միշտ՝ թէ մեր ցեղը մարդկութեան մէջ ծանօթ է, եւ իւր մեծարելի դիրքը գրաւած, իւր լըռութեամբ, պարկեշտութեամբը, կրօնասիրութեամբ, բնտանեկան պատուով, աշխատասիրութեամբ, ծիրքեր՝ որոց կետ խոտոր կը համեմատին եւ զորս երծանելու միայն սահմանուած են՝ օտարամուտ գաղափարներ, որոնք իրենց հայ քաղաքացաց շրթանց վրայ զուրկ են հայ կոյուններէ անգամ, եւ անհասկանալի մեզ: Գաղղիայէն եւ Ամերիկայէն աւելի ազատական ու ռամկավար զինինք:

Անգամներ ենք Հայերս ալ մարդկային մեծ ընտանիքին, որոյ շահերը նուիրական են մեզ: Բայց ամէն մեծ ընտանիք կը կազմուի փոքրերէ, որոց իւրաքանչիւրն իւր սեպհական տունն ու վառարանն ունի: Մեծին շահերը փոքրերու շահերուն հաւաքումն է, միոյն ապահովութիւնը միւսներուն ապահովութեան մէջ հաստատուած է: Մեր տունն ալ Հայաստանն է: Անոր ծիսանն է Մասիսը՝ կանգնած վեմ մեր հանդէպ, որոյ կատարէն դարերն ու ազգեր տեսան Հայրութեան փառաց ծխումը: Անոր որմերուն անկիւնաքարերն են Տիգրանայ, Տրդատայ, Աշոտոյ եւ Լեւոնի շիրմները շքեղ: Մեր գարշապարները կը սահին Ջիրաւայ, Աւարայրի, ամբողջ հայ հողին վրայ սփռած նահատակաց սուրբ անհրճանքներուն վրայէն: Մեր ոսկրները զանգուած են անոնց ոսկրներէն. մեր արիւնք խառնուած անոնց արիւնէն, մեր երեսաց վրայ անոնց դիմագիծը կը կրենք: Օտարամուտ գաղափարներ՝ որ կը հրաւիրեն

զմեզ մոռնալ մեր տունը, արհամարհել մեր սրբուծիւնքը, կոխել մեր ընտանեկան մաքրութիւնը, կապտել արդար քրտանց ու բնասուուր կարողութեան արդեանց վրայ ստացած մեր իրաւունքը, բոլոր այս տարօրինակութիւնք կը յարմարին Արեւմուտքի ստուերներու տակ քողարկուած միմին որջերու, ոչ արեւածագի շողերուն մէջ նստած մեր ցեղին: Հայ ենք մենք, եւ հայ կ'ու-

զենք սպրիլ մեր հարց ազատ՝ խաղաղ՝ բարեբաստիկ հողին վրայ, մեր հարց սուրբ զերեզմանաց ու տաճարներուն քով, զորս Նրկինք ու Պատմութիւնը կտակեցին մեզ, կնքեցին ու դրոշմեցին: մեր նախնեաց ազատ Դրօշին ներքեւ՝ զոր մեր վրայ սաւառնելու իրաւունքը ստացանք մեր արեամբ:

ԽԲԲ. ԲԱԶՄ.

ՀԱՅ ԴՐՕՇՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Ա. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՕՇՆԵՐ

Ա. — ԿՈՉՈՒԽՆ: — Դրօշ, կամ հին գրութեամբ ու հնչմամբ Դրասշ, կը ծագի պրս. դրասշ կամ պարթ. դրասշ հոմանշանքէն, ծանօթ արդէն ոսկեգարեան լեզուին մէջ¹: Եւ ըստ իս արմատակից է մեր դրօշը բային, որ հին հայերենի մէջ կը նշանակէր արձան շինել որ և է նիւթէ, ինչպէս կը գտնենք գործածուած Ս. Գրոց թարգմանութեան մէջ (Իմաստ. ԺԳ, 13 ևն) և այլուր, հանդերձ դրօշող (Ռսկեր. Փիլիպ.) և դրօշագործութիւն (Եզնիկ, Գ, Ե) բարդերով, ուսկից դրօշայ (ԵԼԶ, ԼԳ, 13 ևն) կամ բուն դրօշ (Միբք, ԼԲ, 28) կուռք կը նշանակեն: Հին ազգաց նախնագոյն կամ ազնուագոյն նշաններն արձանակերպ էին, անոր համար մեր հայրերէն դրօշը ըստեցան: Եւ նոյն կոչումն ընդարձակուելով՝ անցաւ նաև ձողաբարձ նշանաւոր կտաւին, որոյ անունը Յունաց և Հռովմայեցոց քով ուրիշ ծագումն ունէր:

Կայ ոսկեգարէն աւանդուած նաև Վաս (Փաւստոս, Ե, ԼԸ), ուսկից է վասնի բայը՝ զինելու իմաստով (Թիւք, ԼԱ, 3, 5 ևն). ըստ որում դրօշը զինուորական գործի

մ' էր և զինուց մասն. ինչպէս եւրոպական ազգերն ալ այժմ զենք (armes) կը կոչեն արքունի կամ ազնուական նշանը:

Ե դարը մեր նիւթին տուաւ՝ և յաջորդք պահեցին՝ Նշան (Փաւստ. Ե, Գ, ԽԳ) կամ Նշանակ² կոչումն ալ, որ ըստ ձայնին էր իսկապէս դրօշին վրայ նկարուած յատուկ ձևը կամ պատկերը, ինչպէս որոշակի կ'երեւի Փարպեցոյն սա բացատրութեան մէջ ևս, « Եշանք դրօշեցն »³, մին յատկացեալ, միւսն յատկացուցիչ, և որ լայն առմամբ յաճախ նշանակած է ամբողջ դրօշն ինքնին (Փաւստ. Ե, Գ, ԽԳ. Բ Մակար. ԺԵ, 21. ևն): Սոյն բառը կը գործածէին ուրիշ հին ազգերն ալ, Պարսիկները Երևան, Յոյնք σήμα, և Լատինք signum կոչելով:

Միջին դարն արարական ազդեցութեան ներքև հայ բնիկ կոչումները փոխանակեց Ալլամ՝ արարականով, որ այժմ ծանօթ է սեմական լեզուաց՝ այժմ հնչմամբ: — Դրօշ, Եշան և այսմ յետոյ խառնուեցան բարդ բառերու մէջ ևս, որոց պիտի հանդիպինք յաջորդաբար:

Իսկ այժմեան Դրօշակ ձևը կը գտնուի հին լեզուին մէջ՝ զգեստի քղանցին իմաստով:

1. Փաւստոս, Գ, Գ. — Եղեշէ Պատմ. Վենետիկ, 1893, էջ 180.
2. Ազաթանզեզոս, Վենետիկ, 1862, էջ 602.

3. Ղազ. Փարպեցի, Վենետիկ, 1873, էջ 211.
4. Միւ. Արբիվանցի, Պատմ. Հայոց. Մոսկուա, 1860, էջ 55.